

40
ՔԱՐԱ

Հանդուսնի Էփեսոս

40
ՔԱՐԱ

Սահմանային բաշխում իջին... 60 րշ.

Իսթանբուլ իջին... 60 »

Շ.Ֆի. բաժնատեր իյե կիտեմ. 60 »

Սահմանային
ՊԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍՅԱՆ
Մանգալի 117
Շիշլի Բեադլուսանե ճառագիտական
Direction du journal
MANZOUMEI EFKIAR
Chichli, Grand'Rue de
Kiathané N. 117

مطبعة وادارخانه
نیشلیه کاغذخانه جاده سنده واقع ۱۱۷
نومردی عله

نظریه افکار
مناجبات و تفکیر
قربت با انسان

ԹԵՎՃԻՀԱՐ

Կերկեօք սանճաղը միւթնար-
բըֆըղը. Տիվանիսե սանճաղը միւ-
թնարբըֆը սաւառ. Ճէսիլ բաշա
հաղթէթլէրինէ.

Տիվանիսե սանճաղը միւթնար-
բըֆըղը. Կերկեօք սանճաղը միւ-
թնարբըֆը ճաւառ. Հաղթէթլէրինէ.

Էնգարե տախիլնոտ Ավանոս
գալմազալըղը. Գէկէհէր գալմա-
զալը Էնգարե րիֆաթլու Ապաիւր.
Լաւանս պէյէ.

Էնգարե մէրքէզ Նալիֆի ֆազ.
Ձիւհաթի էֆ. Իյէ մէհիսի մէարիֆ
ազաւանտան ֆազ. Ձիւն Էլապէտին
էֆ. Նիւն. ուսուրը մէհմուդէլէրին.
ճէ միւլահէտ օլան մէսաիլէրինէ
պիւնաէն Էնգարեթլէրինէ հարեմիյի
միւթնարբըֆը բաւեթի թէվէհի
պալլուրմուշ տուր.

Գէյոզլու պիտանէթ մահքէմէսի
միւթնարի ուսուրի սաւառ. Մի-
խալաթի էֆ. հաղթէթլէրինէ թէր.
Ֆիւն Էրալպէի ուլէա սընֆը Էվ-
լէի.

ՆԸՇԱՆ

Թէֆթիլի ասքերի գոմիսնու
ալիսի ազաւանտան ֆէրիք սաւառ.
Ահմէտ Մուրիս բաշա հաղթէթլէ-
րինէ թէպալիլէն Էնճի Մէհիսի.

Էտիւրն վիւանէթի վալի մուա-
վիսի սաւառ. Թոտուրաթի էֆ. Էն
Չնճի Օսմանի.

Տիւնարպէթի վիւանէթի վալիսի
ուսուր. Նալիսի պէ. հաղ-
թէթլէրինէ պէօյիւք հարեմի մահ-
թումէ խանըմ իյէ, Իզմիր միւթն-
արբըֆը Գալեօզ գաւաէ Մաւ-
թէսս էֆ. զէվէսի կիւլեանէ խա-
նըմա Չնճի Էրալպէտէն Շէֆա-
զաթ Նըլանը Հիւսայուսու իհսան
պալլուրմուշ տուր.

ՐԷՍՄԻ

Սաշէնի թէսիւթվանէի հաղ-
թէթի Բատիյահիտէ Էնգարե վիւա-
նէթի տախիլնոտ քեւային Ավա-
նոս գաղաւթնա միւթնարբըֆը սիւ-
րիւնիւ բոսթասը իհսան օլունա-
րազ տուր վէ թէահիւալիւ մէ-
քիւթիւ իյէ Էմանաթ վէ Նիմու-
նէ գաւալ վէ թաւթիսինէ միւ-
պալէթի օլունտուղու բոսթա վէ
թէլէկիւթի Նէգարեթի ալիսիսին-
տէն պիլիթիլիլի տուր.

Էթմէթի վէ սիմիթիլէրին շէհ-
րի Բաւաղանը շէրիֆէ մախսուս
վէ աթի Բիւթիլիւն, Էթմէթիլէթ
իւզրէ թապլաքեարար մարիֆէ-
թիյի սաթլըմազաւ օլմասը ճի-
հէթիյի, Էթմէյին օնտուրըլա սա-
թլըմազաւ օլան ֆիւնաթը հաղթ-
րէսինէ վէ Էմանաթիլէ թէվիֆիւ
հիսապը Էրալպէտա, Էթմէթիլէ-
րին վէ միւնհաւաթըն Էթմէթ թա-
պըիսիտէն սիմիթիլէրին Էրա-
նաղարը Էրալպէտա խաւս Բիւթ-
իլէրին 16 կրամ հաղթը Նաթ թէն.
Գիլիսինէն օնտա, սաֆի 357 կրա-
մընը 40 բարաւա վէ 8 կրամ
հաղթը Նաթ թէնգիլիսինէն օնտա,
սաֆի 279 կրամընը 20 բարաւա
վէ սաթիւր սիմիթիլէրին շէր-
աղը Էրալպէտա խաւս Բիւթիլէրին
18 կրամ հաղթը Նաթ թէնգիլիսին-
աէն օնտա սաֆի 650 կրամընը
40 բարաւա վէ 9 կրամ հաղթը
Նաթ թէնգիլիսինէն օնտա, սաֆի
325 կրամընը 20 բարաւա, վէ
պոլնիւրըն, Էրալպէ սիմիթիլէրին վէ
Էթմէթիլէրին շէրաղարաղարը ու-
զուս վէ Գաւաթի Բիւթիլիսինէ վէ
խաւս Բիւթիլէրին 26 կրամ հաղթը
Նաթ թէնգիլիսինէն օնտա, սաֆի
641 կրամընը 40 բարաւա վէ 13
կրամ հաղթը Նաթ թէնգիլիսինէն
օնտա, սաֆի 320 կրամընը 20
բարաւա վէ Էթմէթիլէրին հաս-
րէն Էթմէթ թապլիսիտէն սիմիթ-
իլէրին Նաթ աղիգ տաղըղընտան
(ուս) շէրաղարաղարը աթի Բիւթ-
իլէրին 11 կրամ հաղթը Նաթ թէն-
գիլիսինէն օնտա սաֆի 434 կրա-
մընը 20 բարաւա վէ սաթիւր սի-
միթիլէրին պէր վէճի մուհար-
րէն շէրաղարաղարը աթի Բիւթ-
իլէրին 14 կրամ հաղթը Նաթ թէն
գիլիսինէն օնտա, սաֆի 556 կրա-
մընը 20 բարաւա սաթլըրըմասը
թէնսիպ իտիլիլ, վէ սուսալը սի-
միթիլիսինէ պէհէր տուր 61 կրամ վէ
16 աւտէտի սաֆի 976 կրամ օլմազ
վէ 21 կրամ հաղթը Նաթ իյէ պէ-
րապէր 1000 կրամ Էրալպէ պիւր գը-
յէյի ճէաիտէ կէլմէք Էլաղէ ֆիլի
մէվիլուս օլան 4 զուրուշ, իւզէ-
րինէ թապլիս ու ֆիւրուսիլի գա-
րալաղարըլըլըլ. վէ Էրալպէ սիմիթ-
իլէրին Էնվաի քէսիլ վէ սուրէթի
իմալի միւթնարբըֆը օլմասընա կէ-
թէ, Էնլէր իյիւն ֆիլիսաթ թալ-
իսինէն մահէլ կէօրիլմէմիլ օլուն-
ղու Շէհր Էմանաթիլ ճէլիլէսինի
իշարը իւզէրինէ իլան օլունտուր.

Չարչուի քէպիլին իմար վէ քիւ-
լաւ իտիլիսն ոսգաղարընտա, մի-
նէլ գաւաթի մէմուս օլունտուր վէճի
իյէ հալվան վէ արապա իյէ տօ-
լաղըմասը ճաւիգ օլմասըլը կիպի,
ախլուրիսի իյէ մէշղու օլանլարը

վէ տիւքքեան սահիպլէրինի իգաճ
իտէճէկի, վէ զալէպէլիք արաւըն-
տա, պիւր թաղըմ գապա վուզուի-
նէ սէպէպ օլունտուր, վէ հիլ պիւր
մէվիլէթլէթ պէօյիլ բաղարը թի-
նարէթ օլան մահալլէրէ արապա
վէ հալվանլա կիլիլմէք թէնգիլի
օլունտուրըլը ճիհէթիլէրին, թէնգի-
հաթը վաղաւաւա րիւսէթ իթմէ-
հէրէք միւպաւ շարիֆէա պիւնէք
վէ Էրալպէտա վէ հալվանը սօ-
գանլար վէ Էրալպէտա շէրաղ-
արը մէնիլիլ, քէնաիլէրինտէն ճէ-
գալի Նաթալ արղ օլունտուրը ի-
լան օլունտուր.

ՏԱԽԻԼ ԻՅԵԷ

Տիւնքի ճիւսաւ կիւնիւ Սէլաւ-
լըք Բէմի ալիսի Համիտիլէ ճա-
միսինտէ ինտա պալլուրմուշ տուր.

Էթմէթիլ ճէնսաղ Միլիիլիսինէ

Սէրասքէր տէվլ. ուսուր Էթմէթիլ
Բիւթա բաշա Շուրալի Տէվլէթ միւ-
քիսէ տաիլէսի ազաւանտան տէվլ.
Ահմէտ Բասիմ բաշա տէվլ. Ձիւն
բաշա, տէվլ. Թուրիսան բաշա, պէ-
լիսին օլունտուրի Հիւսայուսու գոման-
տանը Էրալպէտա տէվլ. Թահիր բա-
շա, Էրալպէ վալիի սաղթըլ տէվլ.
Հաղթը բաշա հաղթաթլըլա, մէթ-
թիլիսին խարիսիլիսին ուսուր. Մի-
սինիլ պէյ էֆ. հաղթէթլէրին
Էնճիլէպիլ կիւնիւ սէրալը Շէվ-
թէթիլիլմալի հաղթէթի Բատի-
յաիտէ պալլուրմուշ, Էթմէթը
Սէնիլիլ հաղթէթի Շէհրիսալիտէ
պալլուրմուշ շէրէֆիլիսին Նաթ օլ-
մուշլար տուր.

ԻՍԹԻՐԱՄ.— Գարահիսարը սա-
հիպ Էրալպէ միւթնարբըֆը ճաւի-
պիսինտէ Սիլվա վիւանէթիլիլ թաղ-
տիմ օլունտան իսթիլիսինտէն
սուրէթի տուր.

Գոլնաւ ասըրաւաւա պէրու-
նիլմէթի ուպուսիլէթ վէ աթը-
թէթի Շահանէ իյէ Բէրպէրտէ օ-
լան Գարահիսարը Շարիֆ Էրալպէ
Էնվալի սաղթաթը պալլուրմու-
ղունտուր հալտէ, պու քէրրէ պա-
իւրաւա Սէնիլիլ հաղթէթի խի-
լաթէթլէրին ճէլա ու ճէմ օլուն.
մաղաւա պալլուրմուս իւնէի խալ-
րիսինտէ մահրուսիլիլմիլ մու-
հիլի թէնսիլ օլունտուրընտան
Նաթիլ իլալաթլէրինտէ ու-
մուս իսլամ վալիսինտաղարըլըլ
պէրապէր իւնէի մէթթիլէրին մա-
էլ մէսար իշլիլաղա խահիլիլէր
պալլուրմուղաւաղաւաղաղ ու պէ-
հաւնա ճիւրաթ Էյլէրիլ.

— Շիմիլիսին գաւաթ մէհաթիլի
աւիլիսինտէն սաղթը օլան իլաւա-

րըն թէմիլիլ իյիւն Տէրասաւ
թէ մախսուս օլմազ իւզիլէ 60 վէ
վիւանաթը Շահանէ իյիւն 90 կիւն
մէհլ թաւիլ իտիլիլ օլունտու-
հալտէ, պալլուրմու, կէրէք Տէրասա-
ւաթ վէ կէրէք վիւանաթը Շա-
հանէ իյիւն մէհլը մէթթիլէրին սի-
նաղը վահիլաթ իւզրէ 60 կիւնտէն
իպաթլէթ օլմազ խալլուրմուշ տուր.
արղ մաղրուրը միւսաւաթի Սէնի-
լիլ ճէնսաղ Բատիյալի պալլուր-
լարաղ, քէլիլիլէթ Սալիլիլ Նէգա-
րէթի ճէլիլէսի թարաֆընտան վի-
լաւաթը Շահանէլէ աթթիլիլ
թէպիլիլ պալլուրմուշ տուր.

Գոլնաւ ասըրաւաւա պէրու-
նիլմէթի ուպուսիլէթ վէ աթը-
թէթի Շահանէ իյէ Բէրպէրտէ օ-
լան Գարահիսարը Շարիֆ Էրալպէ
Էնվալի սաղթաթը պալլուրմու-
ղունտուր հալտէ, պու քէրրէ պա-
իւրաւա Սէնիլիլ հաղթէթի խի-
լաթէթլէրին ճէլա ու ճէմ օլուն.
մաղաւա պալլուրմուս իւնէի խալ-
րիսինտէ մահրուսիլիլմիլ մու-
հիլի թէնսիլ օլունտուրընտան
Նաթիլ իլալաթլէրինտէ ու-
մուս իսլամ վալիսինտաղարըլըլ
պէրապէր իւնէի մէթթիլէրին մա-
էլ մէսար իշլիլաղա խահիլիլէր
պալլուրմուղաւաղաւաղաղ ու պէ-
հաւնա ճիւրաթ Էյլէրիլ.

— Գաղթէթի Էնվալի իսլամիլիլ-
սինիլ, պալլուրմու Նէվալի մէհմու-
րիլիլէթլէրինտէ իսթիլիլտաղարը
խալլուրմու Շարիֆ հաղթէթլէրի-
նիլ Էմր Էյլէսիլիլ Բէթլէրապուրիլ-
տան իշար օլունտուր տուր.

— Թէնսիլաթը ասըրաւաւա իւ-
նէսինտէն պիւրիլիլ տէֆա օլաւաղ
իւզիլիլ 10000 զըլ. իւնէ գօի
սիմուսալ խալլուրմուս իրալ իտիլիլ
տուր.

— Մօթիլիլ զաղթէթալ խիւա-
թը թէնսիլ հարաթէթալ պալլու-
րմունտուր ճիհէթիլ պիւր միւս-
տէթ թալիլ գըլըմըլ տուր.

ԻՍԽԱՄ.— Շէհրիլիլ Էրալպէ թիւճ
ճարընտան օլմազ, Էնվալի Գահի-
րէտէ պալլուրմուսալ օլան 3 գաթ
պու կիւնլէրտէ հիլիլիլ միւթիլիս
օլմազ իւզրէ թէվէթիլ իտիլիլ,
Բուս թէպաւանտան պալլուրմու-
ղարընտան Բուսիլա գաղթէթլէրինտէ.
Նա իշար իտիլիլիլ տուր.

Բէլա Էրալպէ թէպաւանտան
վէ շէհրիլիլ մուղիմ գահաղ-
թիլիլ ճարընտան Երալպէ Գարա-
լէսո Նաթ գաթըն իլիլաւա պու
քէրրէ Տէրասաւաթ իւնէի գօն-
սօլալաւալիլիլ ճէ գաւաթ վէրիլիլ
տուր.

Երալպէ.— Չարչուիլիլ կիւնէթի
աւաթ 3 տէ Գաւաթ քէօյիլիլ
Գոլնաւ ասըրաւաւա պէրու-
նիլմէթի ուպուսիլէթ վէ աթը-
թէթի Շահանէ իյէ Բէրպէրտէ օ-
լան Գարահիսարը Շարիֆ Էրալպէ
Էնվալի սաղթաթը պալլուրմու-
ղունտուր հալտէ, պու քէրրէ պա-
իւրաւա Սէնիլիլ հաղթէթի խի-
լաթէթլէրին ճէլա ու ճէմ օլուն.
մաղաւա պալլուրմուս իւնէի խալ-
րիսինտէ մահրուսիլիլմիլ մու-
հիլի թէնսիլ օլունտուրընտան
Նաթիլ իլալաթլէրինտէ ու-
մուս իսլամ վալիսինտաղարըլըլ
պէրապէր իւնէի մէթթիլէրին մա-
էլ մէսար իշլիլաղա խահիլիլէր
պալլուրմուղաւաղաւաղաղ ու պէ-
հաւնա ճիւրաթ Էյլէրիլ.

քեան եանտըղը հայտե պատժը-
րը մը տըր :

— Չաթը հաղթեթի Եհերիեա-
րինին փերայէթի շէրիֆէլէրի վէթի-
լի սուտուրը ազատան Ահմէա է-
սատ էֆ. վէֆաթ էլլէմի տիր :

— Պէրուսթա մուգիմ Բուս-
թիմսոգս րաթիկի րիւթ . Գոս-
թանթին էֆ. հաղթեթի թարա-
ֆրնտան. թէէսիսաթը ասքէրիե
իանէ գոթիսիսունա 100000 զու-
րու իրաւ օլունտուղու մահալին-
տէն եաղըմը շտըր :

— Սուսամ ֆիեաթընըն էփոթա
բիաղալարընտ . երեքսէլտիկի պիւ-
տիրիմի տիր :

— Իմալեա գրալը հաղթեթի-
րինին էմրի իւզէրինէ . վէնէտիք
տէ վաղը Բալէ Բուսթան. սըհի-
եէ գոթէրանսը հէյեթիւնէ մա-
հալը ինիգատ օլարագ թախսիս
էլլէմի տիր :

ԲԵՍՄԻ

ԹԱԹԵԼԵՍԻ ՍՈՒՐԵԹԻ ՏԻՐ

Նէօլոգոս զաղթաւար խըլաֆը ու-
սուլ վէ գաթիէ հարաքէթ էլլէ-
տիկինտէն տօլաեը պու կիւնտէն
իթիպարէն օլիւս միւտտէթ թա-
թիլ զըլըմը տըր :

Ֆի 30 քեանունի սանի սէնէ 312

Սահիպէի իմիեաղընըն վուգու-
վէֆաթը հիհէթիլլէ վիզանթիս
զաղթաւար իմիեաղը մէֆսուիս
օլունտուղուն մէզըիւր զաղթա-
ւար պու կիւնտէն իթիպարէն նէ-
րի մէն իսիլմի տիր :

Ֆի 30 քեանունի սանի սէնէ 312

ԻՍԼԱՆ

Թահթը հիմայէի հաղթեթի իս-
լաֆէթընահիտէ միւթէնէքիւլ
թէէսիսաթը ասքէրիեէ իանէ գ
օ միսիսունա սուսթիսինէ իթա օլու-
նան մէպալիդ 10718590 զրուս պա-
լիդ օլունտուղուն տըր :

— Ֆիլանսանըն պահըրը սէֆիտ
ֆիլսուս գոմանտանը ամիրալ Բո-
թիեէ Եարգ սուլարընա կիթմէք
իւզրէ էմր ալմը տըր :

— Կէչէն 1896 սէնէսի զարֆըն-
տա . Ֆրանսանըն էմթաալի թիւճ-
հարիեէ իսրաքսաթընտա 30 միլ-
եօն Ալմանանըն 259 միլեօն ին-
կիլթէրանըն 351 միլեօն վէ Ամէ-
րիգանըն 905 միլեօն ֆաղաի իս-
րահաթ զուհուր էլլէտիկի նէչը օ-
լունտան պիր սթաթիսիդ տէն ան-
լալըլը տըր :

— Ամէրիգա հիւքիւմէթիին
Պէյրուլթ գոնսօլուսիլ զունա թալ-
եին իսիլմի մըթըր թոմաս Պէյ-
րուլթա կիթմի տիր :

— Թարապոն սէֆիթէրաթը Եհ-
ֆիդ պէյ վէֆաթ իթմի տիր :

— Եթան հարպ կէմիլէրինին
Սուսա իմանընտան միւֆաթէգաթ
իթալիլլէթի թէէկրաֆ չիւքէթիւ-
րինին վէրմիլ օլունտալարը իսպէր-
լէրինտէն անլալըմը տըր :

— Էփոթատա չէքէր ֆիեաթը
հիւզիւնէ էրեքսէլմի տիր :

ՎԵՊԱ ԽԱՍԻԿԱԿԱՆ

Հինտիսթանտա վէպա խաթա-
լըղը զուհուր իթտիկինտէն . պա-
տէմա մահալը մէզըիւրտէն կէրէք
տօղրուտան տօղրուեա վէ կէրէք
սաեիլ մահալէ ուղրաեաղաք իգ-
միւրէ վիւրուտ իտէնէք հալման տէ-

րի վէ զըրընթըլարը վէ քէմիք վէ
բալափրանըն հիին վիւրուտինտէ ա-
լաֆը ֆի 27 թըլըինի սանի 92
թարիլու վէ 805 նուէթըլու սըհ
հիեէտէն մէրուլ մուղարէրաթ
ահքեաթընա թէվֆիդ հարաքէթիւ
թաթհիւրաթ վէ իմէպիւրաթը չէ-
տիտէ իհարսի պու քէրրէ մէնթի-
սի ումուրը սըհիեէտէն պա թէ-
լէկրաֆ էմր ու իշար պուլուր-
մուշ տուր :

ՐՈՒՄ ԲԱԹԻԿԱԿԱՆ

Բուս Բաթիկի իթիլ Բաթիկու
էֆ. հաղթեթիլլէր իթիլ Բաթիկու
նիւ մէնէրտէ քեաթիլ Բաթիկու
խանէ աալիլլէտինտէ պու Բաթի-
կու էլլէմիլ օլունտուղուն մէ
իսիլտէ իսթիֆաթըն վէրմէթիւ
Բուս Բաթիկիլիլի գալմաղալը-
ղընա մէնթիսի մէզըիւր ազաթըն
տան Աիսուլուղ մէթըթօլիտի
հիւրմէթիւ Գոթիսանթիսու վալ
եաթիս էֆ. հաղթեթիլլէր ինթի
իսպ օլունտուղուն տուր :

— Սապըգ Բաթիկի էֆ. հաղ-
թեթիլլէրինին տիւն մէնէրթի թէրք
էլլէտիկի ինիլմիլ տիր :

— Պէյօղլու զաղթալարընըն
պիրինտէ միւլարիլլէրին Պէյօղ
լունտա զըղ գաթընտալը եանընա
չէքիլմիլ օլունտուղուն եաղըթը :

ԽԱՍԻԿԱԿԱՆ

Գոնթ Սօրափիեթիին Պէյրին վէ
Գիլլէ չէհրինէ վուգու պուլան գի-
եարէթի ալիլլէսի էսնաթընտա .
հալմ. Ալմանա իմէթաթը վէ իմ
բէրաթօրիցաթըն հալմ. Բուսիս
իմէթաթօրուսի գիեարէթ իսե-
նէթիլլէրտէ տալի պիր պահա ճէ-
րէեան իթմիլ իսէ տէ . պու զիեա-
րէթիլլէր նէ գէման վուգու պուլա-
նաղը թալիլին իսիլմէթի տիր :

ՍԱՐԱՆԵՍ

Սրանեա հիւքիւմէթի Ֆիլիթին
ատաթընա 10 պին նէֆէրտէն ի-
պարէթ պիր ֆըրդա կէօնտէրէ-
րէք . օրատաթի ասքէրինի թալ-
վիլլէնէ գաթալ վիլլէնէք իմիլ :

Սապըգ Սըրպիա գրալը Միլան
հաղթեթիլլէր . վիլլէնտան կէչտի-
կինտէ իմէթաթօր հաղթեթիլլէրիլ-
լէ գոնթ Կօթիսօֆսիլի գիեարէթ
իթմիլ տիր :

ԵՆԻՆԱՆ ՀԱՊԱՏԻՍԻ

Թօթիսօ ֆիլսուս մանսօթա ի-
չիւն հարաքէթիէ հաղըր տըր :

Բրէնս Ժօրթ իքմալը թէնհիգա-
թընա նէզարէթ իթմիլ տիր . միւ-
չարիլլէյս պահիլլէն նաղըրըլլատա
կէօրիւլլէր տուր :

Բուսիս սէֆաթէթիսանտէ
վէրիլլէնէք պալթ թէէլիլ իսիլ-
միլ տիր :

Մ. Գունտուրեօթիին գոման-
տաթ ալթընտա պուլունտան Ալ-
ֆաթու թօթ չէքէրիլ բաղար կիւ-
նիւ սապահաթըն Բիլլէտէն հարէ
քէթ իթմիլ տիր :

Իթալեա սէֆաթէթիսանտէ ալթը-
ղը էմր իւզէրինէ Սթրապօլի նալմ

Իթալեա զըրհըրըն հիւսա իթիլ-
սի աղլալը Բիլլէտէն միւֆաթա-
ղաթ իթմիլ տիր :

ԵՆԻՆԱՆ

Լունտա 8 չուպաթ . Գալպէն-
թօն ճիհէթիլլէր քեանին օլան
Մապէլ վէ գուլաթէսիլլէրն ճէ-
սիլ մօպիլեա մաղազաթընտա տիւն
աղլալ չիտտէթիլ պիլ եանիլլէն
զուհուր իթմիլ տիր :
Խաթաթաթը վաղա 90000 իրա
թալիլին օլունտուղուն :

Ինկիլթէրա տէվէթիլին 1897-
1898 սէնէսի պահիլլէր քօղըմը
մուհիպիլլէր Կիսաղ օլ տէսթիլլէր
լարընտա . պիրինճի սընթիտան 3
գըրաղէթը իլէ 5 զըրհըր ինչտըր
իչիւն լաղըմ կէլլէնէրէ էմր վէրիլ-
միլ տիր զըրհըլար 12 պին թօնէ-
լաթօ հաճը իսթիեապիլլէրտէ վէ
չարուղլուգալարը 18 պուլուգ միլ
օլաճաթ իմիլ :

— Լունտա 8 չուպաթ . Աղաթ
գաթաթընտա Մ. Կիլլէր, Կի-
րիտտէն պահա իլլէտիլլէր քըրաթա
տաթիլլէր Եհանէթիլլէր թարգ ու
հարաքեաթը մուհիպիլ իսթիլլէր
օլաճաթ սուրէթտէ մուֆաթիլլէր
իսթիլլէր օլունտուղուն պէնտէ էլ-
լէմիլ տիր :

Իրան հիւքիւմէթի թարաֆըն-
տան հուպուպաթ իսրահընըն թահ
թը մէմուլլէրթիլլէր ալթընտը վէ
պու մէմուլլէրթիլլէր մաթըն օր
թաթընա տօղրու մէզըիլ թաթպի-
գէ վաղ իսթիլլէրէկիլ . ինկիլթէրա-
նըն թէհէրան սէֆիլլէր թարաֆըն-
տան իշար զըրընթը տըր :

ՉԷԼԶԷԼԷ

Սալը աղլալը կիլլէ եարընտա
Սաղըղտա պիր զէլլէլլէ վուգու
պուլունտուղուն :

ՀԻՆՏԻՍԹԱՆՏԱ ԳԸԹԼԸԳ ՎԷ ՎԷՊԱ

Պոմպալ խաթաթիսանտէն ա-
լիլլէր իթիլ Էփոթալը տահա վէ-
ֆաթ իթմիլ տիր . Եու հալտէ իլ-
լէթի մէզըիլլէրտէն թէրքէ հա-
եաթ իանէն Էփոթալարըն մըգ-
տաթը ալթընա պալիլ օլունտուղուն :

Ֆրանսա սէֆաթէթիսանտէ թա-
րաֆընտան պաղը զաղթալարա
ալթիլլէր միւհիլ իթա թէպիլլէր
իսիլմիլ տիր :

Մարաթիստա թալուն խաթաթա-
լըղը զուհուր իթմիլ օլունտուղուն
տուլլէր չուհու պուլան խապէր
Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆըն-
տան սուրէթիլ գաթիլլէրտէ թէք-
գիպ օլունտուղուն չիմտիլլէր գաթաթը
հիլլէ պէօլլէ պիր վաղա գուհուր
իթմիլ տիր :

Լունտա 2 չուպաթ . Հինտիս-
թան գաթիլլէրտէ կիւնտէ ինչիւն թօթ-
լանըլան իանէ 200000 իրաթան
զիլլէտէ պիր մըգտաթա պալիլ օլ-
մուշ տուր . Պոմպալտան վիւրուտ
իտէն պիր թէլլէրաֆտա պիլլէրմ-
լէ սէֆաթիլլէր Պոմպալտան աղի-
մէթ իթմիլլէրտէն աղլալ մուսթիլ-
նէ վէ թէֆիլլէր իսիլլէրտէ օլ-
ունտուղուն իշար օլունտուղուն :

Եուհան զըրհըլարընտան 500
թալիլլէր իտրա վէ նաղիլլէր վա-
թօրարընտան 300 թալիլլէր Մի-
խալիլ թէհիլլէր վէ իհզար օլունտ
մալարընա էմր Էփէրիլլէր տիր . 3
թօրթիս իլէ պիր զըրհըլլէրտա
լի մանսօլալար իհզար ինչիւն է-
մր ալթը տըր :

Իթալեանըն Աթիլա սէֆիլլէր
ալթը Տափաթընըն չէրէթիլլէր օլա-
րաղ գաթըր գրալիտէ պիր զիեա-
ֆէթ վէրիլլէր վէ պու զիեաֆէթ-
տէ . Սթրապօլի զըրհըլար պէօ-
եիլլէր զապիլլէր հաղըր պուլունտ-
ուղուն տուր :

ԱՂԳԱՅԻՆ

Իրան իսթիլլէրիլլէր կէլլէր բաղ-
ղար կիւնիւ Սրազան Պաթիլլէր
հաղթեթիլլէր Պէյօղլուսաթ . Երրոր
գուլթիլլէր քիլիսէօրնաթ Ս. Պատա-
րաթ թաթաթիլ իթմիլ . միւլէսիլ
պիր քարող վէրիլլէր . վէ պիրտէ
Խալիլլէր իսթիլլէր պաթիլլէր օծիլ իլլէ-
միլ տիր . հէր նէ գաթաթ հալա
եաղալար իսթիլլէր իսէ տէ . բէք չօգ-
նէօմաթ հաղըր պուլունտուղուն տուր :

Ս. Պաթիլլէր հաղթեթիլլէր . զու-
հուր կէլլէր տալթիլլէր իւզէրինէ .
միլլէթիլլէր խանտանընտան Տաթ-
եան ֆաթիլլէրտան պուլունտան-
լարըն րուհարը ինչիւն պու բաղար
կիւնիւ տէ Պէյիլլէր քիլիսէօրն-
տէ Ս. Պատաթ թաթաթիլ իլլէ-
նէնէք տիր :

Խաթիլլէր միւլթէլարը տէվ
լէթիլլէր Թարաթիլլէր բաղա հաղ-
թեթիլլէր խաթալարըլլէր տէ-
վաթ իթմիլ տիր :

Ամեն Ս. Պաթիլլէր հաղթեթիլ-
լէր չարլէնպիլ կիւնիւ միւլարի-
լէյսիլ Պէյիլլէրաթա վաղը իս-
նէլլէրինէ աղիլլէր իսթիլլէր միւլարի-
լէյսիլ միւլաթաթ իթմիլ տիր :

Հէր կիւն զաղթալարտա Բաթ-
իլլէրտան Ժօղիլլէրտան վէ խաթ-
հուրաթընըն թէնէթիլլէր իտերք
միլլէթիլլէր ինչիլլէր թէպիլլէր իթ-
մէք վէ սըրաթընա գօլաթա զալ-
րէթիլլէր թէնէթիլլէր իթտիլլէր օ-
գունտաթա տըր :

Պու կիւնիլլէրտէ ֆաթիլլէրտան
միլլէր Ալթիլլէր սէնէտէն պէրու չալը-
լըլըրտա հալա հիմէթ ու զահ-
մէթ միւլթաթ պուլունտան ֆրիլլէր
խաթաթ խանտանիլլէր զալլէսիլլէր ին-
թիլլէր իլլէտիլլէր տալիլ օգունտաթ-
տա տըր . վէ գանն տա իտերիլլէր քի-
պու կիլլէր իլլէ ալթըլլէր սէնէ տա
հա կէչսէ պէօլլէր օգունտաթա տըր .
չիւլլէր ինչիլլէր թա էսաթընտա չար-
ըղըլլէր վար տըր . վէ պիրին-
ճի չարըղըլլէր տա Բաթիլլէրտան
էէ մէրպուլթ պուլունտաթ տըր
թէնէքիլլէր իթմիլլէր քի եալը-
նըղ պիր տաթա խաթաթ խանտանիլլէր
վար տըր . վէ անընտա էթիլլէր վէ
էթմէկիլլէր էն պիլլէր քաթը
հիւքիւմէթի Սէնիլլէր թարաֆը
ալիլլէրտէն իսթիլլէր վէ մէրմաթ-
թէն իհսան պուլուր լաթաթա տըր .
մաղալար . էհալիլլէր ինչիլլէր
նիսպէթիլլէր . էկէրիլլէր սէֆիլլէր
օն վէ եալաթ երիլլէր զըլթա էմ

